

## ՄԱՏԵՆԱԼՈՍՈՒԹԻՒՆ

Վ. Փափազեանի. «Խենթը եր ՈՒՐԻՇ ՊԱՏՄՈՒԾՔՆԵՐ», 1903 թ. Թիֆլիս. գինն  
է 10 կոպէկ.—«Վիճով», զրոյզ, 1903 թ., Բագու, գինն է 3 կոպ.:

Պ. Փափազեանը ուզած է իր այդ պատմուածքին մէջ խտացնել մարդկային հոգիին ձգտումը դէպի անձեռնմխելի բարձունքները. կամ աւելի մասնաւորելով՝ ուզած է մեղիներ-կայացնել հոգի մը, որ զզուանքն ունի մեր սովորական կեանքի աղտեղութիւններուն և պղտիկութիւններուն, որ անդիմադրելիօրէն կը ձգտի մեր ամենօրեայ տիզմին վրայ ճախրելու: «Մի խելօքի յիշատակարանից» է քաղուած խենթի այդ պատմութիւնը: Այնպէս որ, երբ խելօքը՝ խենթին համար «մանկութիւնից նրա մէջ ինչ որ այլանդակ բաներ էին անց-նում» կըսէ, մենք պէտք է հասկնանք հակառակը: Այստեղ, «խելօքը»՝ ուամիկն է, ամբոխը, որ իր նախապաշարութիւններէն անդին չի տեսներ, չի կընար տեսնել, որ թշնամի է ամէն ինքնուրոյն մտքի, ամէն ճշմարիտ գեղեցկութեան ու բարձրութեան:

Հերոսը՝ Հայկ՝ իր մանկութեան հասակին մէջ հետաքըր-քրութեամբ վառուած երեխայ մըն է: Բայց թէ որքան հետաքրիր, տեսէք: «Հետաքրիր էր, ոչ մի արգելքի առաջ կանգ առնել չը զիաէր, կոտրում էր կողպէքներ, դռներ և ինչ որ ուզում էր տեսնել»: Հայկ՝ ոչ միայն անզուսպ հետաքրիր մըն էր, այլև միշտ կը ձգտէր դէպի բարձրութիւնը. բայց ի՞նչ ձեռվ. «հէսց որ մի բարձր տեղ, մի բարձր ծառ, մի տանիք տեսնէր, կը կալչէր մեր օձիքից, որ բարձրանանք այնտեղ: Դա իւր մեծ ախտն էր»: Յետոյ Հայկը «կապիկի պէս բարձրանում էր եկեղեցիների գմբէթների վրայ...» ու եթէ իր ընկերները

«կապիկի պէս» իրեն հետ չը բարձրանային գմբէթներու վրայ, ամենքին հետ կը կուէր «եթէ ծեծ անգամ ուտէր՝ էլի կը կըռ-էր, կը նախատէր, վախկոտ կը կոչէր...»

Բանն այն է որ Հայկ՝ ինքն ալ չը գիտէր բարձր տեղեր ելլել. «կապիկ խօ չեմ կամ կատու—կասէր, յետոյ կերթար մի սանդուխք կը գտնէր, արիւն քրտինք մտնելով բաշ կը տար ծառի մօտ, կը կոթնեցնէր նրան և կը բարձրանար: Այդ բոլորը նրա ոյժից վեր էին, բայց նա անում էր զարմանալի յարատելութեամբ»:

Հայկը՝ ոռմանթիկ ալ է. իր ամէնէն սիրելի տեղը ժայռ մը գագաթն էր որտեղ պառկած երկնքի անհունութիւնը կը գիտէր. «եթէ Հայկը կորսուած լինէր, պէտք էր այդ այլապաժի վրայ գտնել նրան»:

Հայկ կը մտնէ ուսումնարան: Բայց «ուսումնարանումն էլ նա նոյն խենթը մնաց: Այնպիսի դժուար, անհասկանալի հարցումներ էր տալիս վարժապետներին, որ նրանք համբերութիւնից դուրս էին գալիս և երբեմն էլ սաստիկ պատճում նրան»:

Հայկի բնաւորութեան մէջ տարօրինակ գիծ մը կար—ուանաւոր չէր սիրել: Բայց թէ ինչնէ. «շատ սեղմուած բան է երևում ինձ» կը պատասխանէր ուսուցչին, երբ այս վերջինս կը ստիպէր զինքը ոտանաւորներ սերտել: Այնուհանդերձ Հայկ «զմայլմամբ էր կարդում միայն մի քանի բանաստեղծների, մանաւանդ Վիկոնյին և Բայրընին»: Որովհետեւ «բարձր են դրանք, ասում էր»:

Նախնական դպրոցն աւարտելէ յետոյ Հայկը կերթայ բարձրագոյն կրթութիւն ստանալու: «Տարիներով տանջուել այնպէս, ինչպէս նա էր տանջուել—ինձ պատմեց բոլորը—գընալ մուրացկանութիւնով բարձրագոյն կրթութիւն ստանալ և ապա ուսուցիչ...»

Ուրեմն Հայկը ուսուցիչ էր. մաքուր կը հագնուէր և շատ քաղաքավարի. այնքան որ «եթէ, բան է, անցնելու ժամանակ մի բեռնակրի անգամ դիպչէր, գլխարկը կը համէր և ներողութիւն կը ինդրէր»:

Բարձրութեան ձգտումը Հայկի մէջ կար ու կար:

«Մի օր էլ, երբ միասին զբունում էինք դաշտում—ասաց՝  
—է՛տ, եղայր, այս ի՞նչ ցած ու նեղ տեղերի վրայ էք բնակում կամ զբօսնում. միթէ աղատ բարձրութիւններ չը կան այս երկրում:  
—Էլի նոյն խենթն ես. գիտեցի ես:

— ԽԵՆԹ. գոչեց նա—բարձրութիւն, ազատութիւն սիրելը խենթութիւն է:

— Իհարկէ. եղբայր, քանի որ եղած տեղումն, եղած գը-րութեան մէջ հանգիստ ես, ոչ ոք չէ վնասում քեզ, ինչու իզուր գնալ, բարձրերում նեղութիւն քաշել, յոգնել, վտանգների են-թարկուել...

Ժպտեց և չը պատասխանեց

— Բարձր տեղ ես ուզում, հեգնեցի ես—ահա արեգակը, բարձրացիր այնտեղ:

— Շատ կուգէի... պատասխանեց լրջութեամբ—բայց արե-գակը շատ ցածր է դեռ:

Բայց, ահա թէ ի՞նչպէս կը վերջանայ այդ մեծ-մեծ ջար-դող-բրդող, խօսքերով միայն բարձրութեան ձգտող հերոսի պատմութիւնը:

«... Ինչպէս որ տարօրինակ էր խենթը, այնպէս էլ տա-րօրինակ կերպով անհետացաւ»:

Օր մը, այդ խենթը՝ խելօքին հետ դաշտէն կը սկսին լեռ ելլել. խելօքը բլրակի մը վրայ կանգ կ'առնէ, իսկ Հայկ կը բարձրանայ, կը բարձրանայ ու «հետզհետէ հեռանալով՝ անհե-տացաւ դէպի բարձրաբերձ գագաթները»...

Եւ այսպէս, այդ իդէալիստը ոչ թէ վսեմ, այլ պարզա-պէս ծիծաղելի է: Հայկը՝ այդ ամբողջ պատմութեան մէջ, փո-խանակ համակրելի դառնալու, հակակրելի շառլաթան մը կ'երենայ: Դոներ ու կողպէքներ կոտրել, ծառերու, տանիքներու վրայ բարձրանալ, ոտանաւորը ատել ու յետոյ երթալ կորսու-իլ լեռան մը գլուխը, հոգիի անժմխտելի մեծութեան ու բարձր-րութեան ապացոյցներ չեն: Պատմուածքին մէջ, Հայկի խօսքե-րը գէթ անգամ մը գործի փոխուած չենք տեսներ:

Մեզի կը թւի թէ պ. Փափազեան՝ իբսէնի Սոլնէս ճար-տարապետը գործին ուզած է մտածել տալ իր «խենթ»-ով. բայց իր պատմուածքը պարզ կառիկատիւու մըն է. այն ալ չա-փազանց անյաջող...

Խենթը՝ հաւաքածոյիս գլխաւոր պատմուածքն է: Միւս-ները՝ նիրվանա, նոր տարայ պատմութիւն, Անմահացնե-լու գործեր (բարեգործութիւն, Առատաձեռնութիւն և Զերմե-ռանդութիւն) և Մայրի Անտառում. հետաքրքրութեան համար կարելի է կարդալ: Մենք կը փափաքէինք, որ պ. Փափազեան՝ իր մտածումները հասունցնելէ յետոյ միայն աշխատէր՝ զանոնք հագրւեցնել, անոնց միս ու ոսկոր տալ: Իսկ նա կարող է այդ անել, որովհետև օժառուած է բելլետրիստի աշքի ընկնող յատա-կութիւններով:

Աւելի յաջող է «Վիշապ» զրոյցը: Ահա այդ զրոյցի բովանդակութիւնը:

Քաղաքի նմանող մի գիւղ ծաղկում էր ջրի եզերքներին: Բայց, յանկարծ, եղաւ օր մը, որ այդ գիւղին կեանքը՝ ջուրը՝ նուազեցաւ: Երկիրը իր գեղեցկութիւնն ու հարստութիւնը կորցուց, ոչնչանալու մօտ էր: Գիւղացիները՝ յուզուած սկսան փորձանքին պատճառը որոնել: Այլևայլ նոթադրութիւններէ, զուր փնտրտուքներէ յետոյ, վերջապէս երիտասարդ մը, որ յայտնի էր իր հայրենակիցներուն մէջ իրրե այլանդակ մտքեր արտայայտող, իրրե խենթ, յայտնեց թէ ջուրերը կանող վիշապ մըն էր, իրենց՝ գիւղիներու «քրտինքից ծնած մի վիշապ»:

Գիւղացիները ծիծաղեցան, բայց յայտնուած միտքը՝ կամաց-կամանց թափանցեց ամբոխին մէջ:

«Գտնուեցան մարդիկ, որոնք վերջիվերջոյ վճռեցին գնալ գէպի ակունքը, փորել խորը մտնել և ստուգել վիշապի գոյութիւնը ու, եթէ կար նա, սպանել և մեռնող երկիրը նորից կենդանացնել, նրա վրայի անցեալ եռուն կեանքը նորից աճեցընել»:

Խենթը այդ մարդերու զլուին անցաւ: Բայց շուտով տեսաւ թէ ինքը մենակ է, որովհետեւ միւսները՝ վար դնելով իբրենց բահն ու բրիչը սկսեր էին ծրագիրներ կազմել վիշապը սպանելու համար:

Խենթը արիաբար մօտեցաւ ակունքին ու սկսաւ փորել գիւղացիները պարզ հանդիսատեսներ միայն եղան: Երկար աշխատութենէ յետոյ, երբ խենթին «բրչի մի ուժգին ու ծանր հարուածից զլորուեց վերջին ժայռը, անարեկ գիւղացիների առաջ երեաց հրէշի այլանդակ, սոսկալի զլուխը, որ բերանը գէմ էր տուել բոլոր ջրերին և անկշտում կանելով, ուռումէ էր, հաստանում»:

\*Վիշապը կատաղեցաւ, բայց արհամարհեց խենթը:

Գիւղացիները այն ժամանակ սկսեցին քարկոծել խենթը յետոյ ծունկ չոքած՝ շնորհակալ եղան հրէշից և ուրախ՝ վերադարձն գիւղը»:

Բայց զրոյցը այստեղ չի վերջանար:

Ժամանակ յետոյ, մարդիկ երազ տեսան թէ հրէշին ոչնչանալու օրը մօտ էր: Անիկա պիտի սպանուէր «կաշուէ գոզնոցով, կոշտացած խոշոր ձեռքերով և ձեռքին մի մեծ կռան» կրող հուժկու մարդու մը կողմէ: